

## Ա. ՅԱԿՈՒՅԱՅ ԲԵՄԵՆ

ԱՐՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԱՎԱՐ

Ակաց յաղօրս առ Հայր ին ի ծածուլի :  
(Մթ. Զ. 6)

ՄԵԾ պահքը քրիստոնեային համար չըջան մըն է մտամփոփի խորհելու իրեն հոգիի արժեքներուն և իր կեանքը խորհըրդածեալ կեանք մը ընելուն վրայ : Ամանք այնպէս կը մտածեն թէ, քրիստոնէութիւնը աստուածաբանական և վերացական դրութիւն մըն է . կը սիսալին անոնք . կեանքը ապրիլ զիտնալու վարդապետութիւնն է ան : Եւ մեծ պահքը քրիստոնեաներու համար քառասուն օրերու շրջան մըն է սովորականին աւելի խորհրդածութեան առարկայ ընելու իրենց կեանքը՝ կրօնականացած տրամադրութեամբ մը :

Ապաշխարութեան օրերու մէջ ենք . մարդը իր ներքին վիճակին զիտակցութեան հրաւիրող օրերու մէջ : Եկեղեցին սկսած է հնչեցնել իր ապաշխարութեան հոգեյոյզ շարկաներն ու աղօթքները : Ասոնք պէտք է խօսին մեզի և օգնեն մեր հոգեսոր կեանքի շինուաթեան և վերջապէս զգանք որ թօթափած ենք մարմիթ թմբիրը ու հոգեսոր արացած :

Այն ատեն միայն իրական ապաշխարողի մը զիրքին մէջ կը գտնաւինք :

Անկեղծ ու իրական ապաշխարողի մը զիրքին մէջ գտնուելու զիլսաւոր պայմանը մաքուր սրտով ու մտամփոփի աղօթելն է : Սակայն աղօթքը ի՞նչ է . ոմանք այնպէս կը կարծեն թէ աղօթքը մարդկային շահերու վրայ հաստատուած ու անոնց պէտքերուն վրայ յարմարցուած խնդրանքներու շարք մըն է , զորս ամէն մէկ աղօթաւոր կ'առաջադրէ Աստուծոյ և անոնց անմիջական կատարումը կը խնդրէ Անկէ : Ասիկա բուն աղօթքին բոլորովին սխալ ըմբոնումըն է , և զայն աղօթք անուանելն իսկ մեզք մըն է ինքնին :

Աղօթքը Աստուծոյ հետ խօսելու իշղու մըն է , կամ ալ Անոր հետ յարաբերութեան մէջ մտնելու հոգեկան վիճակ մը , որուն մէջ տեղ չունի և պէտք չէ որ ալ ունենայ այս անցաւոր աշխարհի վերաբերեալ և մեր շահերուն վրայ հիմուած ոչ մէկ խնդրանք . այլ պէտք է ըլլայ աշխարհա-

մերժ հայեցողութեամբ մեր հոգեկան ու բարոյական պէտքերուն համար կոչում մը առ Աստուծուծ : Այս է ահաւասովիկ աղօթելու կերպն ու բուն աղօթքը, եթէ տարբեր կերպով արտայայտուինք, Աստուծուծ ոչ մէկ ուշադրութիւն կը դարձնէ այդպիսի խնդրանքի մը : «Մի այսուհետեւ հոգայցէք և ասիցէք, վի՞նչ կերպութ կամ զի՞նչ արբցութ կամ զի՞նչ զգեցցութ . Զի զայդ ամենայն հետքանութ խնդրեն . քանզի զիտէ Հայրն ձեր երկնաւոր թէ պիտոյ է ձեզ այդ ամենայն : Խնդրեցէք նախ զարգայութիւնն Աստուծոյ և զարդարութիւնն նորա , եւ այդ ամենայն յաւելցի ձեզ ո » (Մարք. Զ. Գլ. 31-33) :

Ամէն ոք զիտէ Յիսուսի փարիսեցիի և մաքսաւորի աղօթելու եղանակի մասին խօսած առակը : Փարիսեցին ինքնիրեն աւելի բարձր զիրք մը տալով իր նմաններէն , եւ թուելով անոնց վրայ ունեցած իր մտացածին ու չնչին առաւելութիւնները , յիշելով նաեւ իր օրինապահ անձնաւորութիւնն մը եղած ըլլալը , աղօթած ըլլալ կը կարծէր . սակայն առակին վերջաւորութիւնը բացորոշ կը յայտնէ թէ ատիկա աղօթք չէր , որովհետեւ ոչ մէկ բարի արդիւնք ունեցաւ :

Մաքսաւորն էր որ զիտցաւ աղօթել . անիկա կատարեալ հակապատկեր մը կը ներնայանայ . եկեղեցւոյ մէկ անկիւնը քաշուած՝ կու լար ու կ'ողբար , աչքերը երկինք անդամ չէր կրնար վերցնել ու հարուածելով իր կուրծքը կ'ըսէր «Աստուծ' , քաւեա զիս՝ զմեղաւորս» . ինչո՞ւ համար այս ալ փարիսեցիին նման ինքնազովութիւնն չըրաւ . — օրովհետեւ իր մեղքերուն դիտակցութիւնը ունէր , և լաւ զիտէր թէ աղօթքը նոյն ինքն մաքուր սիրտի արտայալաւութիւն է . «Երանի այնոցի որ սուրբ են սրտիւք , զի նոքա զԱստուծած տեսցին» :

Աղօթելու համար առանձին սենեակի մը մէջ փակուիլ կը հրամայէ մեր Տէրը , որպէս զի աղօթողով ինքն իր մէջ ամփոփուի , ու մտքի կեղորնացում ունենայ : Անհրաժեշտ պայման է այս՝ աղօթքին համար , որով միայն պիտի կրնանք կապուած մնալ մեր Տէրոջ : Աղօթքով անցուած Մեծ պահքն է որ Տէրոջ յառաջիկայ փառաւոր յարութիւնն արժանաւորապէս տօնելու իրաւունքը պիտի տայ մեզի :

ԴԱԼԻԹ ՎԱՐԴԱՊԵՏ